

կան բազմակողմանի դաստիարակութեամբ :  
որ անվճելի տաղանդի մը և անթերի արտա-  
գրութեան մը օգտինագրելի հրավորուին ու  
հեղինակութեամբը օգտապաշտական բանաւո-  
րութիւնը տապալչէ և Գեղեցիկին անշահա-  
խընդիր տարիանքը տիրական դարձնէ Կով-  
կափի հայ գրականութեան մէջ : Ան պիսի  
հասկցնէ մեր ուսանայ հերարակիցներուն  
թէ ժողովուրդ մը հրահանգիրն նպասակի ու  
նեցոյ գրականութիւնը ամենէն անհրաժեշտն  
ու ամենէն գովելին է «բարի զործ» երուն,  
բայց թէ ցեղի մը մհծաղոյն պարծանը , ան-  
հատի մը գերազոյն արարը . Չուտ Գեղեցիկը,  
Տիեզերական Գեղեցիկը արտադրել կարենան  
է, եւ թէ ինչ որ եւ է բաղադրակրթութենէ կը  
մնայ ամենէն աւելի սենական ու միշտ ինս-  
դանի : «միթօ» եր , գերթուածներ , պատկերներ ,  
քանդակներ ու նուազներ են—խորհրդանշա-  
ներ՝ բոլոր «անօպուա» բաները , որոնք բարձ-  
րագոյն օգտակարութիւնն ունին մարդկային  
զգայութեանց ամենէն ազնիւը . Գեղեցիկն  
զգայութիւնը արթնցնելու :

## ԱՐԾԱԿ ԶՊԱՆԵԱՆ



## Ե Բ Գ Ե Բ

—

Հզգո՞ւշ, մի՞ բայլիր , որ ըստ խանկարենի  
Մովակի երիք զուռ վերշալուսիմ .  
Թէ ի նշ է յունը , մենք այդ յան զիտենի ,  
Եռան որ ժայռեր կըրում է ուսիմ :

Հզգո՞ւշ, ըստ մինի քէ մեր բայլերով  
Մովացնտ կեանը յիշել տամբ նորան ,  
—Հըսկայ ժայռերը կախաւծ դարերով ,  
Իր անգօր նի՞ զը յատիտենական :

## ԱՐԱՄ ԶԱՐՈԴ



## ՍԱ ՀԱ

Ամառ մը ասկէ շատ առաջ : Ռայխընկալ էի ,  
գնեցէիկ գարմանատեղի մը Պալիկերայի մէջ :  
Հիւրանոցները լի էին զուարթ բազմութեամբ  
մը որ ազային գարմանուր մը պատրաւակ բըր-  
նելով հոդ կը վագէր եւ մայրագագաներու  
կեանքն պարտասած ջղերը կազդութեալու կը  
ջանար :

Լեռնային օդ մը , հովատուն ընութիւն մը ,  
շրջակայից ծովակներն ու անտառները անհուն  
խաղաղութիւնն մը կը բաշխէին ամենուս ալ :  
Կ'երթայինք ալպեան մանշակներ քաղել  
խիածառ եղենաստանին խորը՝ որ արեւու  
ճառագայթներուն տակ կը բուրէր : Կը բարձ-  
րանալինք լեռներն ի վեր , կը հիանայինք  
մթնաշղի ծիրանեփայլ օրհասին վրայ եւ ժուռ  
կուգայինք լուսնին տակ :

Առաւտուն կը հաւաքռութիւնք գարմանասը-  
րան , եւ բաժակ մը շիճուկ ձեռուցնիս՝ կը  
շաղփազփէինք : Կանայք կը պատրաստէին օ-  
րուան զրասանքները : Այնտեղ ձանօթացայ եւ  
բիստարդ Պուլկարի մը հետ եւ այն գիւրու-  
թեամբ զոր ջրաբուժակն քաղաքները կ'ըն-  
ձեռն՝ փութով ընտանեցանք :

Ցածափ պտոյտ մը ընելու կ'երթայինք : Կը  
նատէինք երկանագարերու վրայ մեղուներու  
փեթակներ գիտելու , եւ մերթ ջալացքի մը  
քով երկնցած անտառին մօտ՝ ականջ կուտա-  
յինք մրմիջաւոր ձայներու զորոնք թէ ջրերը  
եւ թէ տերեւները ալէն կողմանէ կը թափ-  
թրիկէն :

Սրբեւքի վրայ կը խօսէինք յաճախի , անու-  
շակ եւ ահաւոր Արեւելքին վրայ՝ որ այնչափ  
յանկուցչէ եւ միանդամայն այնչափ սոսկուն  
կ'ազգէ իր մարդկային բարբարասական կոտո-  
րածներով :

Օր մը Աւելքսանդրով իր մանկութեան  
պատ բութիւնն ըրաւ ինծի :

Քաղանւը կը բնակէինք : ըստա . . Մանօթ է  
ձեզ այդ փոքրիկ քաղաքի—այնակ վարդի  
անբաւ արտեր ունինք եւ վարդաձթ կը  
պատրաստէնաք :

Հնդարձակ գեաբիներ են որոնց վրայ ան-  
համար թփիկներ կը ծազկինն ու կը կարմրնան .  
հիանալի է : Մանաւանդ երբ բլուր մը կը տես-

նես վիրէն ի վար այսպէս ծիրանի փնջերով զարգարուած եւ կը ծծես օդուն անմահական քաղցրութիւնը՝ աշխարհ դրախտ մը կ'երեւայ :

Հապա վարդաքա՞ղը—շատ քնքուչ հանգէս մըն է : Կանայք կ'երթան յատցներով կը կարեն, կը հաւաքին ծաղիկները, ասկառաներու մէջ կը լցընեն եւ յսոյ սայլիրն ուլ զամննք դէպ ի քաղաք կը տանին ։ Եւ այս օր ինչ կայ չկայ վարդաքարք կ'ըլլայ՝ մարդիկ, վիները : կառքերը, խարդասները, աներուն ձակատները : Ամէն կողմ աննման ուրախութիւն մը կը տեսնես, կարծն կարմիր ուրախութիւն մը :

Այսպէս անգամ մը հռոնձքի տաեն՝ իմ մայրս ալ իր մշակներուն գլուխը անցած վարդաստանին մէջ կը պարտէր : Կը հրամայէր ոմանց, կը յորդորէր երիտասարդները որ աշխարին՝ վասնդի յաճախ կանդ առած կը նայէին թէ ե՛ր րդ դիզեցիկ աղջկէ մը կը տեսնան եւ անոր վարդ մը կը նետէին : Կը յանդիմանէր գեղեցուկները որոնք անուշառաւթիւնամբ րարեցած ծուլացած կը տանահային : Ամէն կողմանէ երեւը կը բարձրանային, մանգանները կը փայէին : ու մեղուներու հոյլեր կը թափառէին արեւուն տակ շողացընկով իրենց ոսկի թեւիկները :

Մինչեւ հեռաւոր բլուրներու վրայ անհամար մարդիկ կ'երեւային՝ որ այդ բնդհանուր բորբոքման մէջ կ'երթային կուդային զուարթ գործ մը կատարելով :

Նայիս Քաղանլըթի փաշան ալ երեւաց, ան ալ արտերն էր եւ կուգար աշխատութեան վրայ ակնարկ մը նեսելու : Գէր մարդ մըն էր, սասակի հեւացող, Զօրավարի սպիտակ ու սոկերից տափատ մը կը կըբք . կարծ բածկոնակով մը եւ կուակն ալ գոյնզգոյն նըրիսա մը անցուցած էր Կարմիր ձակասը : կիտած յօնքերը, խոժոռ զոռող հայեացքն ու ձայնը տակելի կիրապարանք մը կ'եւարին անոր :

Սնցած տեղը զղուանք կը ցանէր . ամենքը ոխ ու ունէին անոր դէմ : Դատաստաններ կը խեցէր, սոսկալի հարկապահնանջներ կ'ուզարկէր որ գլաւցոց տառեւ տեղը կը քանդէին և պարաքի փոխարէն անոնց ինչքերը կը զրաւէին : Կուլային խեղճերը, գետինը կը նատէին եւ գոյուխնին կը ծծէին : Ֆանանանէրէն զատ մէկը չէր յարդեր քրիստոնեանէրէն եւ մոլի միւսլիւման մըն էր :

Այսպէս կամաց կամաց քալելով, ձեռուը-ները կոնակին վրայ կապած եւ երկայն համարիչ մը ենեւէն ունելով՝ մեր արախն մօսեցաւ : Ես հազիր թէ վեց ատրեկան կայի, եւ գեափիր առպալսած էիր մօրս քով՝ որ կողովները առ-ները զիվել կուտար :

Փաշան կայնած մնդի կը նայէիր :

Ենա գլեցիցիկ էր իմ մայրիկս, ինչոր մութ կապուակ աչուցներ ունէր, թեւ սեւ մազեր եւ ձեան պէս զէմք մը . մեր ազգային դգիստն ալ շատ կը վայէիր անոր, սպիտակ շապիկը կը ծածանէր բարուկներուն վրայ :

Մոռցայ սուելս թէ որբեւայրի էր եւ խիստ երխտասարդ :

Ես խաղալս զարգեցուցի եւ լուրջ կերպարնիք մը տաի :

Թուրքը աւելի մօսեցաւ եւ յանկարծ անուշակ աչուցնով մը՝

—Հանրէս, այս մանչը ձե՞ր ըն է :

—Այս՛, պատասխանեց մայրիկս՝ քաղաքավարութեամբ . դեռ ուրիշ երեք հաս ալ ունիմ, փաշու էինամի :

—Մ' շալլան, Սատուած կեսնիք տայ, Ի՞նչ գեղեցիկ տղայ է, մօրը կը նմանի :

Եւ բերանը լայնիկի բացաւ զեղին ակուանիրը ցցիլով : Մայրիկս կարմիրեցաւ եւ լուց, աչուցները խոնարհցոց ու սկսաւ մեքնարար վարդերը իսաոնիկ : Ձեռուցները կը զողային : Կը ապաօր որ փաշան երթայ :

Բայց ան ամիսը մը բերել տուաւ զոր չաւուշ մը ենեւէն կը պատցնէր, ու նստաւ խորունկ խորունկ շնէնլով : Յետոյ արմուկը ծունկին վրայ երկնցուց, համարիչը զատակին փաթթեց եւ ըսաւ :

—Ե՛յ, այս տարի յաջող տարի է, վարդերը տուաւ հունձք տուին :

—Այս՛, կմկմաց մայրիկս ու քարծեալ լուց :

Բայց փաշան չէր ձանձրանար : Զայնի էր զննէր ոտքէն մինչև զլուխը գեղին ժանա յօնքովով մը, կը հեւար, եւ ակնյայտնի տըու փանք կը ժայթթեթէր աչուցներէն՝ մոլի յայց բատութեամբ :

—Հանրմ, ինձի զարդ մը չե՞ս ի տար, հարցոց անհաճոյ հիւրը, կրկին իր զդուելի քըմծիծալը ցուցնելով :

Հարկ էր հնաղանդիկ, մայրիկս ծաղիկ մը ընտրնց եւ անոր հրամցոց խոնարհութեամբ :

Փաշան կամաց կամաց հոստաց զայն, բարձր հառաջներով, յետոյ կանքնեցաւ եւ չըրաբեւով զմեզ ելաւ գնաց՝ վարդը ձեռքը բռնած :

—Եկ'րը, մամուց խեղճ կինը . կարծես այդ պիզծ հայեացքը զանի հիւանդացուց, գէմբը տժգունեցաւ, և դող մը մերթ ընդ մարթ մէկ թուշը կը թօթվէր :

Երբ աշխարհ՝ մթնցաւ՝ տուն զարձանք : Վարդիրը թոցեր կ'արծակէին հրմայ՝ խսարը թթիցնելով, անհամար ճճիներ կը հրծծէին կարուակէզ բուրաւէտ թիկներու տակ : Սաստիկ խոնջ էինք, ամենք ալ թուլացած այշափ անուշանուութեան ծաւալած արածութենէն : Ես կոպերու կը չփէի :

Սեղանի նստանք, անհարծ դուռը թնդաց : Զատուշ Անհէտն էր, ձեռքը բռնած պէսպէս ծաղիկներէ վիթխարի փունջ մը :

—Փաշային պարտէցին է, հանրմ, ըստ ան փաշան մասնաւոր քարեւներ կ'ընէ քեզ :

Երբ զուոր նորին կղպեցինք, մայրիկս ա'լ բոլորվին այլագուներ էր, փունջը գետին նեանք ու պսսաւ :

—Ի՞նչ է ուզէ, ի՞նչ կ'ուզէ ինձմէ լիրը շունը : Ու սկսաւ ծաղիները կոխկրտել, աղաղակնելով՝ Հոտա՛ծ թուրք, հոտած թուրք :

Ու ծովլից չորսա, տարաւ պառկեցուց զինզ երկար աղօթքներ մանալով :

Բօթարեր կանխազգացութիւն մը կ'ահարեկէր զանի :

Քանի մը օր ետքը պառաւ կին մը տուներնիս եկաւ և ուղից մօրս հետ առանձին ինսիլ : Քաղցրազրոյց կին մըն էր ան, հեղ, մեղքի պէս լեզու ունէր և սեւ զգեստները պարկետ երեւոյթ մը կուտային անոր :

Քաղքին ցայեկն էր :

Կերք սենեակը ելան, ի՞նչ խօսեցան իրարու հետ : Երբ պառաւը զնաց տոտիկ տոտիկ քալիքով՝ մայրիկս սկսաւ լալ ողբալ և Աստուծոյ օգնութիւն խնդրել :

Հուտ մը լուր պատսեցաւ քաղաքին մէջ որ փաշան առաջարեկը էր անոր իր հարեմը մրացընել, իրեն կին ընել :

Սաստիկ հսպարտ էր մայրիկս և այսպիսի շնչիւն մը ատան ու վրայ ըրաւ զանի : Զարացաւ, առաջուան բարի քաղցրաբարոյց կինը չէր ա'լ անհնուն գէմ կը նեղանար, կը յանդիմանէր զնեզ, կը գայրանար :

Օր մը կոշտութեամբ դոնէն դուրս ըրաւ մինչեւ անպատ աղքատիկ թթիւնի մը զոր առաջ մարդասիրաբար կ'ընդունէր՝ զրամ կուտար, ուտելիք կուտար :

Սինչափ պառաւ էր ան, այնչափ խեցնուկ էր որ փողոցները կը քալէր անվերջանալի մե-

նախոսութիւն մը ընկելով, մաշած գլուխը թօթվելով ու հողին նայելով բան մը փնտանելու պէս : Ոչ ոք կը կշտամբէր զանի, կ'երկնչէին անոր անձքներէն եւ ամէն տեղ կը մանէր կ'ելէր :

Ելիշէ զարմացաւ, ու մեր տան տառջ կանգնած ձանին բարձրացուց :

—Ա'յ Մարտիրոս, զուն այսպէս չէիր, ա'յ աղջակն, ի՞նչ ես եղեր : Բայց քեզի գէմ չեմ բարկանար : Աստուած կը ճանչնայ քու հողիդ, գիտի որ բարի ես :

Ու երկար գաւազանը մէջտեղէն բռնած կամաց կամաց դողդղալով հնուցաւ :

Բայց քանի մը օր եսքը գարձեալ եկաւ, մայրիկս ամշցեր ու ցաւեր էր ըրածին վրայ : Պանի քաղցրութեամբ ընդունեցաւ եւ հարցուց թէ բանի մը պէտք ունէր արդեօք :

—Զէ, ըստ ան, չէ՛, Մարտ, աղջիկս, գանոնէկս :

Ու գետինը կիուզ հսաւաւ :

Ենաոյ վառ այլուրները մեր ամենուս վրայ բւենելով շշնջեց :

—Մարտ' հնուց, անուշիկ աղջիկս, գուստ ինծի շատ անզամ բարթիք ըրիիր, շատ անզամ անութեաւէ աղատեցիր, ես ալ զքեզմէկ անզամ աղատեմ մնծ ձախորդութենէ մը, աղջիկս :

Ենաոյ գարձեալ՝

—Փաշան աչք ունի քեզի :

—Աշքը ճամթի, պոստ մայրիկս յուզուած :

—Աղջիկս, խոնեմ եղիր, ամուր կեցիր : Խոսանին էր այս առաօտ լուրը մը լսեցի՝ քեզի կ'ըսիմ : Մարտ հանրմ, այս գիշեր հոս պիտի զան, պիտի փաղցընեն զքեզ, սիրուն :

Զարնուրած իրարու երես նախցանք : Մորենուր քղանցքը բռնած սաքերնին գետինը կը զարնէներ ու կ'աղաղակէինք՝ Մայրիկ, մայրիկ, մի՛ երթար, մի՛ թողուր զմեզ :

Ելիշէ կ'ըսէր՝

—Երիք հոգի պիտի գան, երեք Զէյպեկ, ձար մը մոմատ, զքեզ աղատէ՝ տղաքդ ալ պատէ :

Ու մօրս սանութիւնը չնկատելով՝ ծանր ծանր հարցուց :

—Դրացիք իրամ է, այնպէս չէ՛ . քովի տան պատիք պիտի ծակեն ու հոս մանան :

Բովէ մըն ալ նստաւ, յետոյ ստքի ելլելով :

—Աստուած հնատ ըլլայ : Ու զնաց : Մայրիկ մէկին ի մէկ դէպ ի մեզ գարձաւ ու հրամայից :

—Ծղա՛ք : լուռ պիտի կենաք մինչեւ իրի-  
կուն , բան մը պիտի չխօսիք ու պիտի չլաք :  
Պատառ զմեղ , փայտիայց ու տարան սենեակ  
մը փակեց :

Մինչեւ գիշեր դողդղացինք՝ անձայն , ան-  
շշուկ : Մայրերնին քանի մը անզամ եկաւ ,  
քաջալերեց զմեղ , չէնք զանգաստիր : Բան մը  
չէնք ըսեր : Ուշ ատեն զարձեալ նկաւ զուրս  
հանեց զմեղ եւ առաջնորդեց սրան մը որ քովի  
տան կից էր :

Եւ արագէս խօսեցաւ .

—Այստեղ պիտի կենաք՝ լուռ ու մունջ . ինչ  
ալ տեսնաք ձայն պիտի չհանէք , հասկցա՞ք :  
Ձայն պիտի չհանէք , պիտի չզոտաք , թերան-  
նիդ բանցէք երկու բռունցըով : Եթէ պոտոք,  
ամենքս ալ լմնցած ենք . Թուրքերը կը սպան-  
նեն զմեզ :

Յետոյ հանդ սրտութեամբ մէկիկ մէկիկ պո-  
դաւ մեր ճակատները ու քովի քովի կանգնե-  
ցուց : Մրահին մէկ անկինը մերկ տապար մը  
կը շոգար . զնաց առաւ զայն ու ճեռքը պատրաստ  
կցաւ :

Ամենեւին շշուկ չէր ելլեր . եւ ալ երեք եղ-  
րայրինքս ալ աշուանիս խոչոր խոչոր բացած կը  
նայէինք եւ այնպէս քարացած էինք որ ճիկ  
մը արձակելու կարողութիւնը չունէնք :

Կէս գիշերը չսանած էր և նթէ փայլուն  
տապարը չտանենինք քուներին պիտի գար :  
Յանկածածիկ թեթեւ թնդիւն մը իրան-  
ցուց զմեղ , բայց մայրերնին թերանը ցուցուց  
մասով եւ մենք անիւլիր կեցանք :

Թնդիւնը կամաց կամաց դորացաւ . յայտնի  
կ'ըլլար որ պատը կը քանգէին : Վերէն բռուը  
ճեղքեցաւ եւ շերս մը սահեցաւ գետին ինկաւ :  
Սակայն այդ զործը կատարողները խոնճն էին  
եւ հանգարտութեամբ մեծ զգուշութեամբ կը  
բաղկակին որմածին վրայ . եւ նթէ քննացած  
ըլլայինք պիտի չմէինք :

Ակնապէտ կը նայէինք գէւպ ի ստորոտը որ-  
տեղ կը ննչէր ահաւոր ձայնը : Ահա քար մը  
քաշեցին պատին մէջն եւ փոքրիկ ծակ մը  
երեւցաւ . յետոյ ուրեմն քար մըն առ . եւ այս-  
պէտ ետեւէ ետեւ քանի մը քար հանեցին մէջն  
չեւ այնչափ մնցաւ ծակը որ մարդ մը կարող  
էր մէջն անցնիլ սողալով : Մինք մութ ան-  
կիւնը կանգնած էինք , եւ մայրիկս բռուիկ  
ոտքերով , տապարը ձնոքը՝ կը նայէր :

Գրուի մը զուրս կ'ելլեր . երկու թաթեր  
գետինը կը ճանկէին եւ կ'աշխատին ճամբայ  
բանալ : Յանկարծ տապարը բարձրացաւ , ու

վերէն ի վար իջաւ փայլակ մը թոցընելով . այ ու  
կայի հարուած մը ջախջախնեց գլուխը : Մրես-  
նիս կը պայտէր և բայց ամենքս ալ թերաննիս  
բռնած կը ջանայինք ճիկ մը չհանել : մնանք  
զմել կը լողէինք : Մայրս փութաց կամաց  
կամաց դիակը դէպ ի առաջ քայլու . զայն մէկ  
կողմ քեց :

Քիչ յետոյ ուրիշ գլուխ մըն ալ մէջանեղը եւ  
լաւ . երկու ահաւոր բբեր կը պլպւային ա-  
ռանց բան մը տեսնելու , ա' յնչափ մութ էր  
սենեակը , կատաղի շունչ մը կը հետար : Տա-  
պարը նորէն շողաց , նորէն զարկաւ : Արիւնը  
կը ճապաղէր գետնին վրայ եւ կը կարմրէր .  
մայրս զգեստները մուշտակները տարածեց ա-  
նոր վրայ որպէսազի չերեւայ :

Դիակը մէկ կողմ քաշէց :

Ջաղպէլի հոտ մը բարձրացաւ , արեան  
ծուխը :

Կարգը երրորդինն էր . բայց ան երեսան չէր  
ելլեր . մնանք ապուշ ապուշ կը նայէինք : Հիմայ  
սովումը կը սկսէր եւ կը նայէինք մօրերնուս  
որ կացինը ձնոքը կանգնած էր :

Պատը զգրգեցաւ : Մեծ սօսափիւն մը անցաւ :

Ահա երրորդ զուխ մը , ճակատը գերծած ,  
մօրուաւոր , ծակէն զուրս սողաց : Հազիւ թէ  
վիզը զուրս եւաւ՝ զարձեալ կարուած մը եւ ան  
ալ մէջանեղն իրթաւ :

Այս ատեն ինչ կայ չկայ ճակին առջնուր դի-  
զեցինք —աթոռա , սեղան , ածուխ , փայտ , եւ մայ-  
րիւնին մնանշան ըրաւ՝ լութեամբ վար ի-  
շանք , փողոց եւ լանք , փախանք :

Ի՞նչ տաժանելի եղաւ մեր փափուասը դէպ ի  
Պալքանները , իւսնէ լեռ , ծորէ ձոր , անտառէ  
անտառ՝ մինչեւ որ կարողացանք ծոյլուն մօա  
հանիւն եւ գորչ առաւօտ մը փոքրիկ պապաս-  
տանաւ մը տեսնէք որ առաւ զմեզ նուսաստան  
անցուց :

Ազամեցանք :

Ի՞նչ յիշասակ է , տէ՛ ը Աստուած :

Օր մը մօրս հարցուցի :  
—Ի՞նչու զմաք մօադ կեցուցիր սոսկալի կո-  
տորածին պահուն : Զմածածեցի՞ր որ մենք կըր-  
նայինք պոռակ եւ հանգարել զործդ :

Բայց մայրիկս պատասխանեց :

—Եթէ տեսնէի որ պիտի չյաջողիմ , միտաք  
ունէի չըսուդ ալ սպաննել այնտեղ եւ յիսոյ  
ինքզինքս :

ՎԱՀՐԱՄ ՄԱՍԱՅԱՆՆ

